

434 - ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935

ԺԵ.ՐԴ ԴԱՐՄԴԱՐՁԻ ԱՍՏՈՒԱՆԱՇԽՈՒՆՉԻ ՀԱՅԵՐԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ

ՍԻԾ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ - ՆԱՅ ՇՐՋԱՆ

1935 - ՄԱՐՏ

Թիվ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ա Ն Զ Ն Ա Խ Ո Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը



Ոչինչ այնքան յատկանշական
է եւ տպաւորիչ՝ հայկական ոսկե-
դրառու շարժումը զեկավարող հրա-
կային դէմքին վրայ, որքան իր
անձնաւորութեան զիծը:

Միւս ամէնքը, իրենց ի զուխ
ունենալով նոյն իսկ զուռըն Մես-
րոպ, զործաւորներն են միայն.
ինքն է որ կը հոգանաւորէ զործը,
եւ ուղղութիւն կուտայ անոր, իր
դիրքին եւ պաշտօնին պահանջը,
իր արիննին եւ զարմին իրեն պար-
տադրած հարկը, իր կոչումին հան-
դէպ զզացած խորունկ խղճմուռ-
թիւնը, իր Ազգին ու Եկեղեցին
նկատմամբ ունեցած անհամեմատ
սէրն է որ լնել կուտան իրեն՝ այդ
ամէնը:

Ու կ'ընէ անիկա այդ ամէնը՝
բարձրագոյն աստիճանի մը վրայ
իրականացնելով բացառիկ բարե-
մասնութիւններ, որոնք գայն նը-
շանաւոր կը հանդիսացնեն իր ազ-

դեցութեան պարունակին, այսինքն զի՞նքը շըշապատող ընկերութեան մէջ:

Անկարելի է դիտել իր պատկերը, և, հակառակ մէկէ աւելի անյարիք և
գունաթափ մասերուն, որոնցմով կը ներկայանայ ան մեզի՝ իր պատմութեան

շրջանակին մէջ, չհիանալ զինքը բարացուցող հոգեկան ոյժին մեծութեան և շքեղութեան առջև:

Աւսկի՞ց իր մէջ ի՞լած՝ բազմած է անոր այդ բաղցրօրէն հզօր անհատականութիւնը բիւրեղացնող և իր ճակատազրին առջև շատոնց մտահոգուիլ սկսած ժողովուրդի մը ուշքն ու սէրը, միաքն ու սիրտը անոր կապող այդ նորիքը. ինչո՞ւ և ի՞նչպէս մարդիկ ամբողջ կէս դար մը, և աւելի նոյն իսկ, խոր բզմայլանքի մը մէջ և անհուն պատկառանքով նայած են միշտ իրեն, իրմէ միայն կարծես սպասելով զիրենք յառաջ մղող կամ կեցնող ձեռքի մը նշանը . . .

Միջավայրի և ժառանգականութեան տեսութիւններ գաղտնիքը ծածկող վարագոյրին մէկ ծայրը միայն կրնան վեր առնել: Իր անձին առջեւ, այսինքն կարենալու համար հասկնալ և բացատրել համայնքներու գոյութեան մէջ երբեմն յանկարծօրէն երևան եկող անհատական արտասովոր մեծութիւնները, անհրաժեշտ է ընդունիլ զերիվերոյ ազդեցութեան մը երբեմն երբեմն միջամտութիւնը ժողովուրդներու կեանքէն ներս:

Թո՞ղ շրսուի թէ այս մտածումը հրաշալիին սահմաններուն կը մօտեցնէ զմեզ: Խոստովանիլ պէտք է արդարե թէ կարելի չէ ուրիշ կերպով մեկնաբանել Ս. Սահակի անձնաւորութիւնը, իր դարուն մէջ:

Անձնաւորութիւնը՝ խորհող և բարոյական մարդն է, որուն մէջ անձին խորհրդածեալ զզացումը կամ զիտակցութիւնը այնքան ուժեղ է և բարձր, որ քան աւելի բացուած և լուսաւորուած է իր մէջ անձիշխանութեան և պատասխանատուութեան ըմբռնումը: Անոր մեծագոյն յատկանիշներէն մին է ազնուազաց վստահութիւնը թէ պատճառ մըն է ինքը՝ որ ծնունդ պիտի տայ մեծ և բարի զործի մը: Ու, օժտուած՝ զերազանց կորովով մը, կը քակէ իր մտային կեանքը բաղկացնող իրողութիւններուն հիւսքը, անոր մէջ ընդմուծելու համար զաղափարը զործի մը, որ, իսկապէս աննախընթաց ըլլալով, իրապէս կը լինի սկզբնաւորութիւնը շարք մը երեսոյիններու, որոնք պիտի զոյութիւն չունենային առանց իրեն: Անձնաւորութիւնը իր զարգացման բարձրագոյն աստիճանին կը համար առաքինի մարդուն մէջ. վասնզի առաւելազոյն չափով յաջողած ըլլալով ան ինքզինքը ձերբազատել կերքերու բռնակալութենէն, այդ պատճառաւ նոյն իսկ՝ աւելի բանական, աւելի ազատ, և աւելի լիովին տէր դարձած կ'ըլլայ իր անձին և գործերուն:

Արդարութիւնը հատուցած պիտի լինինք արդարեւ թէ պատմական եւ թէ՝ բարոյական ճշմարտութեան, անվարան ընդունելով որ լուսաւորչի Ցան վերջին շառաւելով՝ Սուրբն Սահակ, որ իր զարմին պաշտած ազգային և կրօնական մտատիպարը իր վերջնական ձեին այսինքն ամենէն բարձրագոյն աստիճանին էր հասած ստուգապէս, հոգեբանական այդպիսի տուեալներու վրայ կանգնած անձնաւորութեան մը պատկերն է որ ի յայտ կը բերէ իր բովանդակ կեանքով ու նկարազրով:

Առաջին պահը, ուր երեւան կուզայ այդ պատկերին ամենէն ընորոց զիծերէն մին՝ իր տեսիլին է: — Սիսակ է կարծել թէ ներքին կամ իմացական տեսողութեան ենթակայական այդ վիճակը տնելու տենչէն կամ անժառանգ վեր-

Հանալու անդամմունքէն ծնած խռովք մը եղած լինի անոր մէջ։ Ընդհակառակն։ անոր մէջ պէտք է տեսնել անդորրանքը միսի և արեան կապանքներէն ինքզինքը աղասին կըցած մտածողութեան մը, որ համոզուած է այլու թէ բուն ժառանգականութիւնը հոգեոր սերնդագրդութեան ճամբէն մանաւանդ կընթանայ. ու, այդ պատճառաւ, շատ աւելի հեռաւոր հորիզոններուն կ'ուղղէ իր նայուածքը։

Դեռատի երիտասարդ մըն էր ան տակաւին, հոգեորական կեանքի սեմէն հաղլի ներս մտած, երբ այդ տեսիլքը օր մը յանկարծ լուսաւորեց իր յոյսը, Աչքին առջե անցած էին տասնէջորս տարիները, որոնց միջոցին, իր հօրը՝ ներսէսի մահէն ետքը, երեք կաթողիկոսներ իրարու յաջորդեր էին, առանց հաստատուն արդիւնքներու, եւ նոյնքան թիւով թագաւորներ, մինչ ազգին քաղաքական ապագան հետպէտէ աւելի մթազներ էր պարսիկ եւ բիւզանքական հակամարտութեանց երեսէն եւ մեծ մասամբ ատկէ ծագում առած ներքին երկպառակով։

Ո՞վ պիտի կարենար տէր դառնալ կացութեան, անելին մէջէն անցքի կէտ մը՝ հուն մը ցուցնելու համար ժողովուրդին դէսի ապահովութիւն։ Հասարակաց կարծիքը սկսեր էր նորէն դառնալ դէսի լուսաւորչի ցեղը. ընորոգեալ քահանայապետութեան» խորհուրդները գարձեալ լեցուցեր էին սիրտերը։ Իրեն կը նայէն ամէնքը. իսկ ինքը՝ երկնից միայն ակնկառոյց՝ անկէց է անա որ կ'ընդունի ազգանշանը։ Կոչումին ձայնն է որ կը խօսի իր խոճին խորէն։ Ինքն է որ յանուն այն ուղղութեան եւ սկզբունքին՝ որ իր նախահայրերունը եղած էր մէկ ու կէս դարէ ի վեր, պէտք է ձեռք առնէ զեկը եկեղեցեւոյ նաւելին։ Աթոռին զրայ ծալուած նափորտը, որ երեւցեր էր իրեն, իրենն է, ինք պիտի հազնի զայն. մազաղաթին ոսկեառ տողերը իր նախնիքն են. անոնց յաջորդող չնշուածները անարժան հայրապետները կը ներկայացնեն. անոնցմէ վերջ նորէն զրուած մէկ ու կէս ոսկետողը իր շրջանն է. իսկ անոր կարմիր վերջացած մասը և գունտին շուրջ շարժուկոծուող բազմութիւնը կը նշանակեն կրօնաքաղական յեղափոխութիւնը, հաւատքի և հայրենիքի համար ազգովին կրուելիք նահատակութիւնը՝ անոնց կողմէ, որոնք իր հոգեւոր սերունդը, իր զաղափարի զաւակները, իր աշխարհայեցքին հետեւողները պիտի լինէին,

Պարզ է, սերնախ սանդուղը՝ Վաղարշապատի եկեղեցին մէջ, ուր տեղի տնեցեր էր տեսիլքը, բարձունքն է ուր կատարուած է Ս. Սահակի հոգուոյն պայծառակերպութիւնը։ Դիտակից իր անձին՝ որուն մէջ առնաւութեան հօր բնագին է անթնցած, եւ խելատուտ հարկին՝ որ աղաղակող սաստկութեան է յանդած, իր մէջ գոյաւորուած կը զգայ ան ապագայի մարդը. իր մտածումին մէջ ձեւ առած եւ կազմուած է կորիզը՝ ուսկից դուրս պիտի զան գաղուան ճիւղաւորումները. բախտորոշ բոսէ, ուր կ'երեւի անձնաւորութեան առաջին եւ էական զիծը։

Պայծառ եւ վճռական անհատականութեան նոյն զիծն է որ հետզհետէ երեան կուզայ անոր կեանքի բոլոր մնացեալ մարզերուն մէջ, թերեւ աւելի խոր և զգալի զրոշմուածքով։

Հաղիւ բարձրացած՝ իր նախնեաց Աթոռը, ամէնքը առինքնուած են արդէն իր աղդող անձնաւորութենէն. արքունիքը, ժողովուրդը, եկեղեցական դասն

ու մտաւորականութիւնը, որոնք թիւ մը կը ներկայացնէին այլևս անշուշտ այդ միջոցին՝ իրեւ արդիւնք Ս. ներսէտվ սկսած կրթական շարժումին, ամէնքն ալ իրեն հետ են և համակիր իրեն։ Ս. Մեսրոպ, պարապուխը այդ վերջիններուն խումբին, իրեւ ներսէսեան աշակերտութեան ննազոյններէն մին, հօրը յիշատակին եւ որդւոյն սիրոյն ձգողութենէն միանգամայն տարուած, առաջին օրէն մտերմութեամբ կապուած է իրեն հետ։ Արքունիքը, որուն և Հայրապետանոցին միջեւ Յուսիկի օրերէն բացուած խրամը ներսէսի ատեն իսկ չէր լցուած բոլորովին, ալ սկսած է հաշտ աչքով միայն դիտել ինչ որ կ'երկնուի կամ կը ծրագրուի հոն։ ու պէտք է վստահ լինել որ եթէ իրերու առած այս ընթացքին պատճառներուն մէջ քիչ չէ Վ.ռամշապուհի բարեմոյն նկարազրին ընծայուելիք բաժինը, ապահովաբար շատ աւելին պէտք է վերապրել հեռատես շրջանայցութեանը Սահակի, որ առանց խիզախ ցասկուութեան զիտէր հասկան և հասկցնել ինչ որ կարելի նդզին և Եկեղեցին օգտին համար։

Բայց ինչ որ անոր այդ բոլոր առընչութիւններուն մէջ ամենէն աւելի աչքի կը զարնէ, այն յստակամիտ ճիզն է մանաւան՝ որով չանաննար կը լինի բոլոր այդ համակրութիւններն ու համախոնութիւնները բերել բոլորեւ ազդային և Եկեղեցական ինքնութեան զալափարին շուրջը։ — Դրի զիւար, որ իրեւ միջոց՝ նապատակ ունէր Աստուածաշունչի թարգմանութիւնը և ատով ժողովուրդին հոգևոր բարոյականին ամրապնդումը, ուրիշ ոչ նուազ մեծարժէք վախճանի մըն ալ ողջուած էր։ քաղաքական հանգամանքներով երկիրեղուած Հայութեան յոյն և պարսիկ բաժիններուն միջեւ միաւորիչ ոյժ մը պիտի լինէր ան՝ ծնունդ տալով երկութին ալ ցանկալի հայեցի զրականութեան մը։ Ու զմայլելի այն համագործակցութիւնը զոր այդ կրկին ձեռնարկներուն առթիւ ցոյց կուտան Պետութիւնը, Եկեղեցին և ժողովուրդը հաւասարապէս, իր անձնաւորութեան հմայքով միայն կընայ բացատրուիլ։ Աստոնց՝ մեծամեծ տքնութիւններով ի զուտի հանուելէն վերը, երբ յարակից ուրիշ աշխատութեանց եւս միջամուխ կ'ըլլայ անձամբ կամ զործակցօրէն, միշտ ազգային Եկեղեցոյ ինքնակացութիւնն է որ ունի ի նկատի։ Այդ սկզբունքն էր որ բացըրոշապէս հրատարակած էր ան՝ ինքնին և ընդ միշտ վերջ տալով հայրապետական ձեռնադրութեան առթիւ կեսարիա երթալու սովորութեան։ ու հիմա նոյնն է դարձեալ որ սկսած է մշակել, երբ աւելի առտնին գիծերու վրայ բոլորովին կ'ազգայնացնէ Եկեղեցական կարգաւորութեան և իրաւաբանութեան և ժողովրդային բարեպաշտութեան հիմունքները, թարգմանելով և ըստ պատշաճին յօրինելով կամ համեմատական նմանութեանց խորքին վրայ հայկական ճաշակի համեմատ ձեւափոխելով Տօնացոյցը, Մաշտոցը, Ժամագիրը, Պատարագամատոյցը, և սկսելով Շարականն ու Կանոնագիրը, որոնք, բացում դարերէ իրենց վրայ կամ մէջ բերուած կամ խոկուած փոփոխութիւններէ և ընդմիջարկութիւններէ ետքն ալ, ցայսօր՝ յընդհանուրն՝ գեռ կը պահեն մեծ և նուիրագործ ձեռքէ մը իրենց վրայ տպաւորուած իրենց հին նկարազիրը։

Դիտել պէտք է տակաւին, թէ ներքին և հարազատ ազգայնականութեան այդ ողկորեալ ջանքերուն մէջ ալ երբեք չանտեսեր դրացի եւ օտար Եկեղեցիներու հետ շիման մէջ լինելու հարկը. վասնզի ոչ որ քան զինքը աւելի ճշդիւ կընար ըմբոնել թէ ինչպէս անհատները նոյնպէս համայնքները ա'յնքան աւելի

բարձր վարկ կը վայելեն օտարներուն առջեւ, որքան աւելի այս վերջինները տեսնեն եւ համոզուին թէ անոնք սէր կը տածեն իրենց ազգային ինքնութեան ողին հանդէպ եւ զիտեն բարձրացնել զայն։ Պատզամաւորութեամբ կամ թըլթակցութիւններով յարաբերութիւն կը մշակէ Թէոդոս կայսեր, Պրոկլի, Ատահկոսի եւ Ակալի եւ այլոց հետ ու անոնց հետ հաւատքի եղբայրութեան դատն է որ կը պաշտպանէ պայքարելով նեստորականներուն և Բորբոքիտոններուն կամ Մծզնէից դէմ։ Կամ ի յայտ բերելով Մոպսուեստացիին տեսութեանց գայթեցնող միաբերը։ — Պարկէտ ինքնավստահութեան զգացումը միայն կրնայ մարդուն մէջ դնել այդպիսի ողի մը՝ քայլ առ քայլ բայց անխափան կանոնաւորութեամբ եւ անյոդողողդ կամքով յառաջ տանելու համար սերտուած ծրագրի մը զործադրութիւնը, առաջին իսկ օրէն անոր լծելով կազմուած պատրաստուած աշակերտներու ընափր հոյլ մը, եւ իր ու ամէնուն հովինները համաձուլուելով այդպէս ազգին հոգւոյն մէջ, իբրեւ հաւաքական անձնաւորութեան մը մէջ, որ նոյն տրոփիւնով զարնեն բոլոր սիրտերը, եւ մէկ իտէալի մը նոյն սեռակէտին ուղղուին ամէնուն միտքն ու աչքը։

Չմոռնանք ի վերջոյ. անոր անձնաւորութեան համազրաւող ա՛յդ հմայքին չնորհիւ էր որ իր երեք հակաթոռներուն ատեն եւս յաջորդաբար, զորս Տիգրոն բռնադատօրէն հարկադրած էր ազգին, օ՛ր մը զաղէ չ'ինկաւ ժողովութիւնն սիրոյն ջերմութեան մէջ հանդէպ իրեն։ միշտ, իր ամենէն դժիսեմ օրերուն իսկ, ան զի՞նքը միայն ճանչցաւ հայրապետական զաւազանին միակ իրաւատէրը եւ արժանաւորը, խսպառ ամայացնելով միւսներուն դիրքն ու չուքը՝ Պետական զործականներու նսեմ դերին մէջ։

Բայց այդ սքանչելի անձնաւորութեան իրապէս մեծ ազգեցութիւնը ի հանդէս կուզայ այն յարաբերութիւններուն մէջ մանաւանդ, զորս պարտաւոր էր ան մշակել երկու զերիշան պետութեանց, յունականին և պարսկականին հետա-

Երկուքն ալ լցցուած էին իրեն դէմ։ առաջին՝ կասկածներով, երկրորդ՝ խիթանքով։ Վասամ վշտացած էր, նախ՝ որովհետև իրմէ անհրաման կատարուած էր անոր հայրապետական ընտրութիւնը, և յետոյ Սահակի ուղղութիւնը իրեն կը թուէր բացորոշ միտում դէպի բիւզանդական քաղաքականութիւն։ զի հայ զիրերու նսարումը և Աստուածաշունչի թարգմանութիւնը, որոնք ասորական ազգեցութեանէն ձերբազատում կը նշանակէին, Տիգրոնի մէջ կը մեկնուէին իբրև զերինական որդեգրում յունական աշխարհանայեացքի։ Խսկ Քիւզանդին՝ Պարսկական Հայաստանի մէջ սկսուած ազգայնական այդ շարժումը նկատեր էր վերջին ճիզ մը՝ խոլուելու համար արևմտեան միաքէն։ Երկուստեք երկուանքի այս երկասյրի կացութիւնը կրնար իրապէս վտանգաւոր գաւանալ ծանրապէս, եթէ սրտոտ ու խելօք անձ եղած չըլլար այդ միջոցին Եկեղեցւոյ զուիբը։ — Սահակի չպակսեցաւ արդարն ո՛չ իմաստութիւն և ո՛չ համարձակութիւն երկու կողմին ալ բացատրելու ճշմարտութիւնը, մէկուն ու միւսին միանգամայն հասկցնելով թէ իւրաքանչիւրն իր անկիւնէն նայելով ի՞նչպէս պարտէին աեմնել իւրականութիւնը։

Խարէական խաղ մը չէր որ պիտի կատարէր ան. իր խիղճը ընդունակ չէր այդպիսի զուենութեան մը. այլ «անխարդախ» խորապիտութեան հասրք մը լոկ։

Պատգամաւորութեան մը միջոցաւ, որուն զլուխն էին իր մտերիմն ու թոռը, Մեսրոպ եւ Վարդան, կրցաւ անդորրել Բիւզանդիոնը, ապացուցանելով թէ հայ տառերու զիւտը եւ անոր միջոցաւ հայ զրականութեան հիմնումը, ընդ միշտ ճշդելով իր կրօնքին պատճառաւ արդէն արեւմուտք նայող ժողովուրդի մը աղդային դիմավիծը, պիսի խափանէին ամէն կարելիութիւն՝ իրեն ի բնէ ցեղակից մեծ ազգի մը — Պարսից — մէջ սուզուելու առ յաւէտ։ Խոկ Պարսից դուռը՝ ուր զնաց ինք անձամք, լսելով իր խոկ բացատրութիւնները, չդժուարեցաւ ըմբռնել թէ այդ ամէնը թումք մը պիտի ըլլային՝ Հայուն՝ իր կրօնակցութեանը պատճառաւ Յունաց հետ ձուլուելու վատանզին դէմ։ — Երկու յայտարարութիւններն ալ, մին Բիւզանդիոն՝ միւսը Տիգրոն կատարուած, մին թէ միւսն՝ ստոյգ էին, երկաքանչիւրն ուստ իւրում սեռիս, իւրաքանչիւրն իր տեսակէտէն նկատուած։ Խոկ երկուքն ի միասին՝ անսառարկելի ճշմարտութիւնն էին, մեր խոճմատանքին աննկիւնէն դիտուած։ — Յեղակցութիւնն և կրօնակցութիւնն երկու զառիթափերն են անոնք, որոնցմէ՝ կազմով փոքր և բարոյականով վտիտ ժողովուրդները շուտով կը զահավիժին դէպի կորուստ։

Սահակի հանճա՛րը միայն պիտի կարենար պահել հաւասարակշուութիւնը, թոյլ չտալով որ մէտը հակի դէպի մէկ կամ միւս նժարը։ Իր տեսութիւնները, անկեղծ և համոզիչ, երկու արքունիքներուն մէջ ևս հաւանութեան կ'արքանանան. ու համակական զնահատութեամբ կը պատուուին թէ՛ իր պատգամաւորները ի Բիւզանդիա, և թէ՛ ինքը մանաւանդ։ Մեսրոպի կը չնորհուի պատուոյ տիսոլոս Եկիենիաստիկէս կամ Ակումիս կոչումի, ու Վարդան կը ստանայ Ստրատելատութեան աստիճան. խոկ ինքը ոչ միայն կը հարթէ իր ընտրութեան պատճառաւ գոյացած կնճիռը, այլ նաև կը կարգադրէ հայ գանուն յաջորդութեան եւ նախարարական Տուններէն ումանց վերահաստատման բարդ հարցերը. սպարապետութեան դիրքի բարձրացնել կուտայ Մամիկոննեան նախարարութիւնը, ու Գանեամակի, այսինքն նախարարական կամ քաղաքական դասակարգութեանց ճառանշաշման գործը կը վերջացնէ արքայական վաւերացումով։

Ու այս ամէնը՝ չնորհիւ իր լուրջ մտածողութեան, իր իմաստուն խորհրդածութեանց՝ որոնցմով հիացում կ'առիթէ արքայից արքային, իշխաններուն եւ մողերուն, իր խօսքին կշիռին, ներշնչած վստահութեան եւ համարին իր պատկառելի անձին, որուն մէջ տոհմիկը, հոգեւորականը, քաղաքագէտը, եւ միտքի ու հաւատքի մարդը զիրար կը լրացնէին զմայլելի ներդաշնակութեան մը մէջ, որ իր անճաւորութիւնն էր։

Իր բովանդակ կեանքը, բայց մասնաւորապէս յիմնամեայ հայրապետական պաշտօնավարութիւնը, արտափայլումը եղաւ այդ անճաւորութեան՝ որ խորհուրդի և հաւատքի մարդն էր իր մէջ, ամէն բանէ աւելի։

Կարելի չէ, կ'ուզէինք ըսել այս էջերուն սկիզբը, կըուել անոր արժէքը՝ մարդկային չափանիշերով. այսինքն ներս մմնել իր անձէն՝ լոկ զիտական տուեալներու ճամբով. վասնզի որ եւ է արժանիքէ աւելի՝ հողիի մարդու արժանիքն է որ կը շեշտուի իր վրայ։

Նա՛ է հողիի մարդը, որուն մէջ աստուածայինին ձգտումը կենդանի ոյժի մը փոխարկուած է՝ զիտակցութեան առաջին վայրկեանէն. որուն մէջ հաւատքը,

Աստուծոյ մտածութենէն բղիսած այդ զօրութիւնը, Սէր կը դառնայ խսկոյն՝ կիսնքի հարկագրած մեծ պարսականութեանց աւշէ. Սէր՝ որ դիւցազնութիւն կ'ըլլայ կամքին մէջ, և հանճար՝ ուղեղին մէջ: — Սիրոյ վերածուած այդպիսի Հաւատքի զործօն առաքեալի՝ այսինքն բուն հոգեոր մարդու ամենէն զմայլելի տիպարներէն մին եղած է արդարէ մեր մէջ Սուրբն Սահակ. հողեկան ճշմարիտ մեծութիւն մը, ոչ միայն մեր պատիկ ստուգանիշով կշռուած՝ այլ դեռ շատ աւելի լայն տեսակէտերէ չափուած ատեն:

Եթէ ունեցած ըլլար անիկա Աստուծածաշունչը հայցուցած լինելէն տարբեր որ եւ է ուրիշ արժանիք՝ ազգային, եկեղեցական, հոգուական, վարչական, քաղաքական մարդերու մէջ ևս, եթէ բաւականացած ըլլար ան մեր Յերոնիմոսը եղած ըլլալու ձկոտումով մը միայն, մեր լեզուովը խօսել տուած ըլլալու համար Աստուծոյ՝ մեզի հետ. մեր խղճին իսկ զգացումովը՝ մեր պատմութեան մեծադադոյն փառքերուն կարգին մէջ պիտի լինէր գարձեալ անշուշտ իր տեղը: Բայց զիտենք ամէնքս թէ շատ աւելին ըրաւ դեռ ան մեզի համար, ոչ միայն զնաւուած մեզի հետ, այլ նաև զմեզ ինքնին Աստուծոյ հետ ջանալով և յաջողելով խօսեցնել նոյն այդ մեր լեզուով:

Մեր զրականութիւնը, որ կրօնական եղաւ ոչ միայն իր ծագմանը մէջ, այլ նաև՝ յընդհանուրն՝ իր երկար շարունակութեանը միջոցին, իբրև տեսակ մը «Եօսք ընդ Աստուծոյ», մեր ազգային և ընկերական կեանքը, որ, քրիստոնէական զիտակցութեամբ լուսաւորուած, արդարութեան և ազատութեան հետապնդութիւնը եղաւ շարունակ դարաւոր տաժանքներու մէջէն, մեր ցեղային և եկեղեցական ինքնութիւնը, որուն զզացման մշակումին զվասւոր զործիչը եղաւ ինքը, այս ամէնը — զրականութիւն, ազգային կեանք եւ եկեղեցի — որոնք մեր սիրտը աւելի սեենեցին դէպի Աստուծաշունչով մեր հոգեոյն մէջ բացուած կրօնական իտէալը, իրեն կը պարտինք զիսաւորաբար:

Ասոր համար է որ զինքը կը նկատենք ոչ միայն իրբեւ մեր մեծագոյն փառքերէն մին, այլ և իր մէջ կը տեսնենք մեր արկածուած ճակատագրին համար տնօրինուած նախախնամական այցելութեան մը խորհուրդը:

Այս, այսպէս արդարէ միայն կարելի է բացատրել իր անձնաւորութիւնը, և ընդունի զայն Աստուծմէ մեզի համար նախասահմանուած չնորհը մը, ու նոյն ատեն մեր արիւնէն, մեր շունչէն, մեր ցեղային զիտակցութենէն իր փառքին վերընծայուած նուիրում մը:

* * *